

այնպիսի անմահական յիշատակներ են որ մահկանացու նանգուցելոյն վախճանին վրայ արդէն ոչ սակաւ միտքարութիւն կըլլան մնացողաց : Բայց մեր ազգին, եւ մանաւանդ եւդոկիոյ բարեպաշտ ժողովրդեան աւելի մեծ միտքարութիւնն այս եղած պիտի ըլլայ, որ նանգուցեալ ծերունին իրեն կատարելութեանցը արժանաւոր ժառանգ բողոք իւր ազնիւ որդիքը, որ են Ասլանեան

Մահտեսի Յովիաննես աղան եւ Պօղոս աղան, եւ իրենց բարեպաշտութեամբը, ազգասիրութեամբն ու ազնիւ բնաւորութեամբը բարեյիշատակ հօրերնուն պէս մեծ անուն հանած են ի Կոստանդնուպօլիս եւ ի Փոքրն Ասիա : Քաղցր է մեզ յիշատակել որ Մահտեսի Յովիաննես աղան եղաւ նաև Փարիզու ազգային վարժարանիս նպաստող առաջին բարերարներէն մեկը :



#### ՔԱԶԱՄՐՏՈՒԹԻՒՆ.

Զինուորին մեկը Սեւաստոփոլի պատերազմին մէջ զետակով մը ծունկին կրօպարնուի ու անկերանոցը կրտարուի . վիրաբոյժները անդադար վերքը կըլլառնեն , որպէս զի մէջէն զնտակը հանեն ու չեն կրնար գտնել :

Խեղճ զինուորը ալ ցաւին չկարենալով դիմանեալ . « Ե՞նչ կըլլիտուք » կըսէ :

— Գնտակը կըլլիտունք, կրպատասխաննեն :

— Թէ որ այդ եր գնտուածնիդ, ինչո՞ւ մինչեւ հիմա չըսիք . գրանու է, կը կանչէ :

—

ԱԺԱՆ 21.

Մօտերս գեղացւոյն մեկը աշխոյժ ու գեռահասակձի մը կըզնէ աժքնկեկ գնով, եւ սաստիկուրախացած կերրայ բարեկամներէն մեկուն կըցուցընէ որ քաջ ձիապան է եղեր, եւ կրպատմէ անորք ինչ հնարքներ բանեցուցեր, ու որչափ լեզու բափեր է անանկ աժան ձեռք ձգելու համար զայն :

— Քանինվ զնեցիր, կրնարցընէ ձիապանը :

— Հինգ հարիւր ֆրանքի :

Զիապանը կըզարմանայ, կենդանւոյն չորս դին կըզառնայ կըզիտէ, կողերը՝ ծնկուըները ուսուըները կըզնենէ կըշօշափէ . « Սյս ձին հազար հինգ հարիւր ֆրանք կարմէ, կըսէ . անշուշտ ասոր տակը բան մը պիտի ըլլայ : Նորէն ձիուն չորս

դին կրդառնայ կընայի, բան չտեսներ : Նոյն օրը սաստիկ քամի կըփչէր . ազնիւ ձին չինաստևու համար մէջքն ու ականջները ծածկեր են եղեր . ձիապանը « Հանեցէք սա մէջքի ծածկոյրը » կըսէ . կրնանեն կրտեսնէ որ մէջքն ալ բան չունի : « Ականջն ալ բացէք » կըսէ . և այս ատեն դուրս կելլէ խաղբութիւնը որ ականջին մեկը քառչույէ շինուած է եղեր :

Խեղճ զեղացւոյն սրտին ցաւն ու խոր արտմութիւնը անով ալ կաւելնայ որ չէր կրնար ես տալ ձին, որովհետեւ ստակը վճարեր եր, եւ Պաղցիոյ օրինաց զիրքը չէր կրցած գուշակել որ քառչույէ ականջով ձի գնողին իշխանութիւն տար ես դարձնելու զայն :

ԱՇԽԱՄՐՏՈՒԹԻՒՆ ՖՈՂ.ՈՎ.ՐԴԵԱՆ ԳԱՂ.Ղ.Խ. ՅԱՄԻՆ 1856.

Պաղցիոյ տէրութիւնը սովորութիւն ունի հինգ տարին մէյմը ժողովուրդն համբելու . այս գովելի սովորութիւնը բոլոր եւրոպայի բարեկարգ տէրութիւններն ալ ունին, որով ձիշդ կիմանան իրենց ժողովրդեան թիւը , անոր պակսին ու աժիքը :

Հոգի:

1856ին ժողովրդեան թիւն ելաւ.	36,039,364
1851ին. . . . .	55,785,170
1846ին. . . . .	55,400,486

Արով ննդամեայ աճումն	Հոգի
1846ին մինչեւ 1851 եղեր էր. լուսն 582,684	
1851ին մինչեւ 1856. լուսն 6.1. լոյ 256,494	
1841ին մինչեւ 1846 եղեր էր. լուսն 1,470,508	
1836ին մինչեւ 1841. լուսն 655,965	
1841ին մինչեւ 1846ին աճման պէս երբէք Գաղղիոյ ժողովուրդը չէր շատցած. 1851ին մինչեւ 1856ին պէս ալ երբէք չէր նուազած. ասոր զիսաւոր պատճառը զուցէ ոմանք արեւելեան պատերազմը կարծեն. մենք ալ այնպէս կըլարձեինք. բայց տնտեսագետք քաջ քննելեն յիտոյ, այս բանիս մի միայն պատճառ բարուց ապականութիւնը զտան, որ և դժբախտաբար օրէ օր աւելնայու վրայ է. Երանի թէ երբեւեկութեանց ու յարաբերութեանց շատնալովը՝ այս վնասակար ու ազգասպան ապականութիւնը մեր անմեղ Հայոց ժողովրդեան մէջ ալ ըմտնէ :	

մըս՝ զժմանոց մայ՝ պիտօքի բակուրյալ մէք  
առնեց մէն մին այս ԶԱՐՄՄԱՆԻՎ ՎԱՐԴՅԱ միասնական

Եւտիքանսան Պէլժ ըսուած օրագրոյն մէջ կը-  
կարդանք. « Բնութեան անսովոր երեւոյք մըն է  
այս, որ մեծ ու պզտիկ ամենքը կըփափաքին  
տեսնել. 1851ին Երիքովի մօտ Յորդանան գետին  
ձորոյն մէջ փոքրիկ փարող մը գտնուած է : Ասոր  
չորցած կոկոնը ջրի մէջ դրուելուն պէս կըբացուի  
ու դնողին աչքին առջեւը չորս փայրկեանէն  
կըծաղկի իբրև թէ նոր բացուած ըլլար : Գտնուե-  
լեն ի վեր վեց տարի է որ այս զարմանալի յատ-  
կութիւնը կըպահնէ. այսինքն ջուր տեսնելուն պէս  
կըբացուի եւ ջրէն ելլելուն պէս կըշորեայ : Բնա-  
պատմութեան բանգարանին մէջ տակաւին բնու-  
թեան այսպիսի զարմանալիք մը չէր տեսնուած :  
Հիմա ամենէն աւելի ջրացափ մարմինն այս է :

բայ քայլե բուրդը համու և բան պարզապես  
բժիշ վայ մայակախ ուստացած բայրութ  
քրօնական Արքական Նորմանութ.

Ֆրանսուա Արակոյ, անուանի աստեղաբաշխը որ մօտերս մեռաւ, սենեկին մէջ գեղեցիկ ու ծանրազին ծանրաչափ մը ուներ :

Օր մը իր հինաւորց սպասաւորը վրայի փոշին  
քօթվելու ժամանակ ինչպես կրկայ վար կրծքէ ու  
կտոր կտոր կրեն։

Երբոր խեղճը սարսափած յուսահպտած կեցեր  
ու ինչ ընելիքը չեր գիտեր .

— Բան չկայ, ոոզ մըներ, կանչեց Արակիյ,  
միայն կարծեմ որ անձրեւ պիտի զայ, վասնզի  
ծանրաշափը ոչ երբէք այսչափ վար իշած տևեր  
էի : Տայլապահ բառաման ոչ, մերրա դժու զան  
մասնցաղացիսի օս Հայութ ամրապնա ուշար  
միջարք առարկան ու առարկան նոր օր  
բառու ՀԱԿԻԹԸ ԹԱՐՄ ՊԱՀԵԼՈՒ ՀՆԱՐՔ.

ԱՀԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԵՒՆ.

Ուստի Հայաստանին կամ թէ Կովկասեան գաւառաց մէջ 1854 տարին ծնած՝ վախճանածու պատկրած Հայոց թիւը այսպէս կըդտնենք Թիֆլիսու Տարեգրութեան մէջ.

Ծնած մանջ տղաք.	7,158	42,510
“ աղջիկ ” . . .	5,552	
Մեռած մանջ	4,567	8,274
“ աղջիկ ” . . .	5,907	
Պսակ.	5,418	

Թիֆլիս քաղաքին մէջ նոյն 1854 տարին մեր  
ազգին

Ծնած մանջ տղաք. . .	582	1,076
" աղջիկ	494	

Անոած մանջ	340	659
« աղօիկ	519	

**Պատկ.** . . . մարդունակցութեան 210 զորք ճական

արձ փայտի և զերպանոց դմղուած շմի գունու արձք

*Propriétaire-gérant : A. LACHAT*

*...p. 100, 1876, by G. R. L. A. LACHAT.*

PARIS.—IMPRIMERIE WALTER, 188, RUE SAINT-LOUIS, 4<sup>e</sup>.